

## ԿՐՈՆԱԿԱՆ

### Յ Ո Գ Ե Գ Ա Լ Ո Ւ Տ

Որ էշն յերկնից այսօր եւ հանգետ յառաջնորդն  
եղմարիտ Առոք Հոգին

(Շաբական):

Հոգեզալուստը, Յարութեան տօնախմբութեան շրջանի եղբափակումն է ձեւով մը, որ կը կատարուի Յինանց յիսներորդ օրուան Կիրակիին, կամ Համբարձումէն տասը օրեր ետք, ի յիշատակ Ս. Հողիին աղանակերպ իջման՝ վերնատան մէջ խմբը ւած Առաքելոց և Հաւատացեալներու վըրայ, զօրութիւններու եւ լեզուներու չնորհներու բաշխումով, սկզբնաւորութիւնը Քըրիստոնէական նկեղեցիի հաստատման:

Քիստոս Վերջին Ընթրիքի ատեն առաջեալներուն խոստացաւ Ս. Հոգին զրկել, իսկ Համբարձման օրն ալ վերջին անդամ ըլլալով պատուիրեց անոնց՝ չհեռանալ Երուաղեմէն մինչեւ մսիթարիչ Ս. Հոգիին առաքումը:

Առաքեալներ, աշակերտներ եւ Հաւատացեալներ, թիւով 120, Համբարձումէն տասը օրեր ետք երր վերնատան մէջ Հաւագուած Քիստոսի կողմէ խոստացուած Ս. Հոգին կը սպասէին, ահա երկինքէն սաստիկ հայրին մը եկաւ հոյիք ձեւով եւ բաժնուած կրակէ լիզուններու նման հանդիցաւ անոնց վրայ, զիրենք Ս. Հոգիով լեցուց եւ իրաքանչիւր սկսաւ տարրեր լեզու խօսիլ, այնպէս՝ ինչպէս որ Հոգին անոնց խօսիլ կու տար: Պատկերը ինքնին գեղեցիկ եւ տպաւրիչ մէկ արտայալութիւննէ Ս. Հոգիի զօրութեան եւ ներկայացման:

Պենտեկոստ-Հոգեզալուստ, որ յունարէն յիսներորդ օր կը նշանակէ, Հրէական տօն մըն էր, որ տեղի կ'ունենար անոնց Զատկէն յիսուն օրեր ետք: Ան Սինէական

օրէնքներու արւշութեան եւ Հին Ուխտի Հոչակումի յիշատակի տօնն էր, ինչպէս նաև բնական երախայրիքներու ընծայումը Աստուծոյ: Իսկ Նոր Պենտեկոստէն՝ Քրիստոնէական օրէնքներու տրւչութեան եւ Նոր Ուխտի Հոչակման իշատակը եղաւ, բնական երախայրիքներու փոխարէն բանական երախայրիքներու ընծայուեցան Աստուծոյ: Հոս Քըրիստոնէական Եկեղեցիի անդրանիկ քարողիչները խօսեցան իրենց անդրանիկ ու դեղիչիկ ճառերը՝ ունենդիքները ապշեցնելու աստիճան, ինչպէս նաև մկրտուեցան Քըրիստոնէական նկեղեցիի անդրանիկ հաւատացեալները, թիւով երեք հազար:

Հին Պենտեկոստով Խորայէլ ընտրեալ ժողովուրդը եղաւ, իսկ Քիստոսի մահուան եւ Յարութեան յաջորդող Պենտեկոստի օրը Աստուծած ընտրեց Նոր Ժողովուրդ մը՝ որ պիտի չսահմանափակուէր միայն մէկ ցեղի, այլ աշխարհի բոլոր ազերէն պիտի բաղկանար: Աստուծած վերնատան մէջ Օրէնքի փոխարէն Ծնորինը տուաւ մարդկութեան, ընծայուած Ս. Հոգիին միջոցաւ: Ուրեմն, Հոգեզալուստը արդարացիօրէն իմաստութիւն եւ չնորհ ընդունելու օր ու տօն կարելի է անուանել:

Հոգիի գաղափարը մեզի կու գայ շատ հին ժամանակներէ: Մարդկութիւնը իր քաղաքակրթութեան ամենէն նախնական շըրճանին իսկ տարսամ եւ անորոշ գաղափար

մը ունեցած է ու արտայացնեած պյու մասին:

Ժամանակի ընթացքին ասկայն, Աստ-  
ւածային յայտնութիւնով, Թարդիկ աւելի  
որոշ եւ յատակ զաղափար մը կրցան կազմել  
հոգիի անմահութեան չուրջ:

Հին ժողովուրդներին կը բաշխնչէրը իր առանձնայատուկ ըմբռումը, մօսեղումը և հասկացողութիւնը ունեցած է Հոգիի մասին: Այսպէս, Նրեաներ կ'ընդունէին թէ Հոգին զօրութիւն մըն է որ իբրև պարգև: Աստուծոյ կողմէ կը տրուի ընտրեալ մարդոց միայն: Սակայն Հոգիի գաղափարի հասկացողութիւնը իր լուսմը կը գտնէ քը բիստոնէական վարդապետութեան մէջ: ան աստուծածին չնորհ մըն է, որ քիսուոնեալին կը տրուի Մկրտութեամբ:

Ուրեմն, երբ ուզենք Սուբբ Հոգիի գալուտեան իրական եւ բուն իմաստը բացատրել, պիտի կարենանք ըստ Առաջնաշային չնորդներու՝ աշակերտներու վրայ ներքնապէս հեղումն է, ներքին զօրութիւն մը, որ անոնց հոգիին վրայ ազդեց, միաբար լուսաւրեց, սիրութ զօրացուց, վարանումը փարատեց, քաջութիւն ներշնչեց եւ ազդեցու կարողութիւնը տուաւ:

Յիսուս իր առաքեալներու ըստած էր թէ  
ինք պիտի երթար որպէսզի միկիթարիչ Ս.  
Հոգին դրկէր, եւ առաքեալները զայն ըն-  
դունէին որպէս աստուածային չորրէք: Եւ  
յիբաւի, Քրիստոս պէտք էր երթար ու զօրեղ  
թուշչքով մը երկինք բարձրանար, որպէսզի  
մարդ կարենար Անոր մէջ տեսնել ու ճանչ-  
նալ Աստուածոյ Որդին ու Անոր կենսագործող  
զօրութիւնը: Ան պէտք էր երթար, որպէսզի  
առաքեալները ընդունէին Ս. Հոգին, անով  
վերածնէին, ու այլ վերածնունդով կարե-  
նային հաւատալ յաւիտենական եւ անտե-  
սանելի իրականութեան, յաւիտենական  
կենացքն:

Ուրեմն, Հոգեգալուսար միջոց մըն. Էր ես  
օր մը, երբ առաքեալները իրենց տկարա-  
ցած հաւատըք պիտի վերանորոգէին, ա-

նոնց՝ որոնք Քրիստոսի Յարութենէն ետք երկարյութեան մէջ մնացած, Հոգեկան տարրամ ու մութ ալեկոնութեան երկար ժամեր անցուցած էին որպէս Քրիստոսի առաքեալներ, չեն յանդզնած ուրանալ Անոր Յարութիւնը, մինչ միեւնոյն տառն չին համարձակած հաւատագլ նոյն այդ:

և ն է ծիզ հոս էր որ անհրաժեշտորէն կար ի թէ կը զգացուէր ու մէք մը, զօրութեան, մը ներկայութեան։ որ կարենար աշակերտներուն իրը յենարան ծառայել։ Ս. Հոգին եղաւ ու զիրենք ամբողջովին լեցուց նոր ամբուրմ ողիսով մը։ Ս. Հոգիի այցելութեամբ, առաքեալներու տպաստութիւնը իմաստութեան փոխուցաւ, կասոկածամտութիւնը՝ հաստատամտութեան, երկչոստութիւնը՝ քաջութեան։ Տգէտ եւ անուա զալիթիացի մկնորսները դարձան մէկական իմաստուք քարոզիչներ, Քրիստոն ու Անոր ճշմարիտ վարդապետութիւնը փառաբանողներ։ Պենտէկոստէն առաքեալներուն նոր կեանք ու աւէ տուաւ, որով սկսան հրասարակային անվեճեր եւ աներկիւղ կեանք մը։ անոնց եղենսները լուսաւոր և ուրախ զարձան նոյնիսկ իրենց նեղութիւններու, անարզանքներու և չարչարանքներու ամենալատն վայրկեաններուն մէջ, որովհետեւ այլեւս կը հաւատային թէ առանձին չէին, այլ իրենց Ուսուցչին ու Տէրը իրենց հետ էր, յայտնըւած՝ Սուրբ Հոգիով։ Առաքեալներ թէեւ երեք տարի շարունակ ապրած էին Քրիստոսի հետ, սակայն չէին կրցած այնքան լաւ ճանչնալ Քրիստոսը նոյնիսկ զինք չօշափելէ ետք, որքան որ Պենտէկոստէն յետոյ սկըսան Զինք տեսնել ու ճանչնալ հոգիւոր աշքերով։

Ս. Հոգիկի միջոցաւ ճշմարտութիւնը տըրբուեցաւ նաեւ առաքեալներուն, որոնք Քը-ը իսպառուի թշնամիներուն բովական յաղթանակով ուրացած էին իրենց Ռւսուցիչն ու Փրկիչը եւ երկչոսութեամբ հեռացած Անոր քովէն։ Բայց Ս. Հոգիկով անոնք վերանորոգեցին ու վերահաստատեցին իրենց խախտած հաւատքը, եւ հաւատքով ամրապնդըւած, աշխարհի աւանդեցին քրիստոնէական

վարդապետութիւնը։ Տշմարտութեան Հոռ  
դին նորի պէտք էլր թափանցէր իրենց Հոդին  
ներէն ներս, իրենց էութեան մաս կազմէր,  
որպէսզի կտրենային մասնակից ու հաղորդ  
ըլլալ աւանդուած ճշմարտութիւններուն եւ  
դանոնք նոյնութեամբ փոխանձել ժողովուր-  
դին։ որովհետեւ ճշմարտութիւն մը կարելի  
է տեսնել ու հաօտատել միայն ճշմարտու-  
թեան Հոդիով։

Մենք ալ մեր կարգին, նման առաքեալ-  
ներուն, Ս. Հոդիին շնորհիւ միայն կրնանք  
մեր հաւատքի սիւնը արմատացնել, ամրա-  
ցնել ու խորացնել, անով վերահասու ըլլա-

լու իրերոն ճշմարտութեան եւ կարողանա-  
լու գնահատել ճշմարտութիւնները։

Ասոր Համար է որ Հոդեպալուստը ՔԸՇ-  
րիստոնէական Եկեղեցիին համար ծննդեան  
օր կը նկատուի, այսինքն կենդանութեան,  
Հետեւաբար միացման տօն, ուր Աստուծոյ  
զօրութիւնը կու զայ միացնել մեզ իրեն։

Ճշշդ այս մեծ ու հրաշալի զգացումով է  
որ Եկեղեցիի Հայրերը Հոդեպալուստը նը-  
կատած են բարձումը, վերացումը Բարելոնի  
աշտարակաշինութեան, բոլոր ազգերը Ս.  
Հոդիով Քրիստոսի մէջ մէկ ընելով։

ԱՂԱՆ ԱԲԴ. ՊԱԼԻՇԶԵԱՆ